

ւաքում մը ամբառ ուրիշ նմանեաց հետ, զորոնք կարելի չէ փոխադրել ոչ Հուսմէն և ոչ Նարոյիէն »: Վենետիկի վրայ խօսելով առ Նարոյէոն, աչուրնե-րէն արցունք կու գային:

Իր ազգեցութեամբն յետ արգիւ-լու նորանոր աւարառութիւնքն, որով Գաղղիացիք կը մերկացունէին զիտա-լիա, մեծ միտիժարութիւն ունեցաւ, Նարոյէոնի անկումէն վերջը, դաշնա-կից պետութեանց կողմանէ ետ պա-հանջելու առ իտալիա այն արուեստա-կան գանձերն, զորս աշխարհակալու-

թիւնն 'ի Բարիզ փոխադրել տուեր էր:

Վերջապէս Բոսանոյ, ինչպէս բու-վանդակ իտալիա, իրաւամբ կրնայ պարծել Գանովայի անմահական հան-ճարով իբր վերանորոգող գեղարուես-տից, առաքինութեամբքը և բարերա-րութեամբքը. և այն աննշան զիւշն, ուր ծնաւ, հիմա ուխտատեղի մ'է զիտ-նական և գեղարուեստասէր ամեն ազ-գէ ճանապարհորդաց, որոնք կ'երթան իրենց յարգանքը մատուցանելու այն չքնաղագիւտ հանճարոյն:

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՉԳԱՅԻՆ ՌԻՍՈՒՄՆԱԺՈՂՈՎ  
Ի ԲՍՐԻՉ ՅԱՄԻՆ 1875

Պեղծիոյ Անվերսա քաղաքը 1869 թուականին որոշեց մէյմէկ արձան կանգնելու 'ի յիշատակ իր երկու երե-ւելի քաղաքացեացը, Մերգադար և Ուր-դելիոս, որոնք վեշտասաներորդ դա-րուն մէջ ծողկեր էին աշխարհագրա-կան գիտութեամբք: Այս առթիւ Պրիւք-սէլի թագաւորական զրատան վերա-կեցուն առաջարկեց հանդիսաւոր ժո-ղով կոչել ամեն ազգէ աշխարհագիր-ներ: Այս առաջարկութիւնն ընդունե-լի եղաւ, և Անվերսա քաղաքը մեծ պա-տիւ ունեցաւ հիւրընկալելու, 14 օգոս-տոսի 1871 թուին, բազմաթիւ աշխար-հագիրներ և ճանապարհորդներ:

Այս առաջին փորձն էր որ պիտի ը-նէր Անվերսայի ժողովը, և թէպէտ 'ի սկզբան երկուանոց գումարուեցաւ, սա-կայն մեծաշուք և բազմաբեղուն վեր-ջացաւ, վասն զի ցըցուց թէ որչափ ընդ-արձակ ապարէզ ունին աշխարհա-գրական հրահանգք, թագմութիւ խըն-դիւններ յուզուեցան, ոմանք լուծուե-ցան, և զանազան գումարմանց ժամա-նակ փայլեցան իրենց մասնաւոր ծանօ-թութեամբք շատ մը գիտնականք այլ և այլ ազգէ: Այն ժողովականներէն

մէկն ալ էր Պրագիլի կայսրը, որ շատ նշանաւոր է իր բազմապատիկ հմտու-թեամբք, և մեծ եռանդն ունի զարգա-ցընելու իր երկրին մէջ կարևոր և օգ-տակար գիտութիւնները:

Անվերսայի ժողովն իր գործը լրա-ցուց հանդիսարան մը կանգնելով աշ-խարհագրութեան վերաբերեալ առար-կաներու և գործիւններու: Եւ երբ ժողով-վականք իրենց գործը լմրնցունելով բաժնուելու վրայ էին, փափագ յայտ-նեցին որ նոյն հանդէսը նորոգուի եւ-րոպայի ուրիշ քաղաք մը, և միաձայն հաւանութեամբ ընտրեցին Բարիզ քա-ղաքն երկրորդ գումարման տեղի:

Բարիզու աշխարհագրական ընկե-րութիւնը մեծ փութով ընդունեցաւ ու կատարեց այս փափագը, կարգաւորե-լով թէ ժողով և թէ հանդիսարան աշ-խարհագրական հրահանգաց: Այս ժո-ղովը բացուեցաւ, 1 օգոստոսի 1875 տարւոյն, Գիւլլըռիի պալատան մէջ, ինչպէս արդէն յուլիոսի 15ին աշխար-հագրական հանդիսարանը բացուեր էր նոյն պալատան մէջ ու բակը մոտնաւոր հանգրուանի տակ: Եւ տեսանք որ ան-ցեալ տարի այս աշխարհագրական

հանդէսն առաջին տեղին բուննց հանրազգային ուսումնաժողովոց մէջ. գրեթէ քաղաքական մեծ իրողութեան մը նշանաւորութեանը բարձրացաւ, և մինչև թելագրել բարձրաստիճան անձին, վալլոն նախարարին ուսմանց, որ կը նախագահէր ժողովոյն այն բացատրութիւնն որ տեղի տուաւ այնչափ մեկ նարանութեանց. Աշխարհագրական գիտութիւնն առպարեզ կը կոչէ դիւրաբեկ շինուածքն քաղաքագիտութեան. La science géographique défie les fragiles édifices de la politique.

Բարիցու աշխարհագրական ընկերութիւնն Յանձնաժողով մը կազմեց 1873 թուոյն, որուն գլխաւոր պաշտօնն էր հաւաքել.

ա. Նորագոյն գրուածք, աշխարհացոյցք, յատակագիծք, վիճակագրութիւնք, պատկերք, և այլն, որոնք ձեռնարկ են զարգացունելու վաճառականական աշխարհագրութիւնը:

բ. Գրուածք, աշխարհացոյցք, յատակագիծք, վիճակագրութիւնք, պատկերք, և այլն, որոնք վերաբերեալ ըլլան ժամանակակից վաճառականական ճամբաներ ստեղծելու կամ մշակելու, միքենայից, գործեաց, շինութեանց կամ այլևայլ հնարից որ կը գործածուին կամ կ'առաջարկուին առ այս վայտնան:

գ. Մետաղական, բուսական և կենդանական արդեանց օրինակներ (échantillon) բնական կամ ձեռակերտուած, որ քիչ ծանօթ ըլլան, և կարելի է օգտակար կերպով գործածուիլ վաճառականութեան ու ձեռնարուեստից մէջ:

դ. Երոպական ձեռնարուեստի արդեանց օրինակներ, որոնց վաճառումը կը կատարուի հեռաւոր երկիրներ:

Այս ամեն առարկաները տեղաւորուեցան, ինչպէս ըսինք, Գիւլլըտիի պալատան մէջ, մաս մըն ալ բակը շինուած փայտեայ հանգրուանի տակ:

Այս ցոյց գրուած առարկաները բաժնուեցան եօթը խումբ (groupe), այսինքն.

ա. Խուռք. չափաբերական: — Չափաբերական աշխարհագրութիւն, երկրորայշուութիւն (géodésie), տեղագրութիւն (topographie):

բ. Խուռք. շրագրական: — Չրագրութիւն, ծովային աշխարհագրութիւն:

գ. Խուռք. բնագիտական: — Բնական աշխարհագրութիւն, ընդհանուր օգերևութաբանութիւն, ընդհանուր երկրաբանութիւն, բուսաբանական և կենդանաբանական աշխարհագրութիւն, ընդհանուր մարդաբանութիւն:

դ. Խուռք. պատմական: — Պատմական աշխարհագրութիւն և պատմութիւն աշխարհագրութեան, ժողովրդագրութիւն (ethnographie), բանասիրութիւն:

ե. Խուռք. տնտեսական: — Տնտեսական, վաճառականական և վիճակագրական աշխարհագրութիւն:

զ. Խուռք. ուսուցչական (didactique): — Ուսուցումն և ծաւալումն աշխարհագրութեան:

է. Խուռք. ճանապարհորդութիւնք: — Խուզարկութիւնք, ուսումնական, վաճառականական և նկարչական ճանապարհորդութիւնք:

Անկարելի է գրով գաղափար տալ այն անթիւ և ամենազգի առարկայից որ 'ի ցոյց գրուած էին այս աշխարհագրական հանդիսին մէջ: Գոհ ըլլանք աչք մը տալ այլևայլ հանդիսարանաց ուր ժողովուած էին այս ամեն գիտնական, ծովային և վաճառականական ճշտութիւնները, որպէս զի կարող ըլլանք ընդհանուր գաղափար մ'առնուլ այս նշանաւոր հանդիսին, որուն նմանն ինչուան հիմա Գաղղիա տեսնուած չէր:

Պատուոյ հանդիսարանը մեծաւ մասամբ Գաղղիա գրաւեր էր: Այս մասը շատ նշանաւոր էր և շատ հետաքրքրական. ուր կը տեսնուէր այն մեծ յառաջադիմութիւնն որ ըրեր էր Գաղղիա այս վերջի տարիներս աշխարհագրական ուսմանց և հրատարակութեանց մէջ:

Վարի յարկը գրուած էին 'ի ցոյց

Ռուսիա, Շուեսա, Տանիմարգա, Անգլիա և Ստորին Նահանգք:

Ռուսիա դրամ էր բարձրաբանդակներ, յատակագրիմներ, աշխարհացոյցներ և վիճակագրական արձանագրութիւններ այն ամեն երկիրներուն, որ կը բովանդակէ Ռուսիոյ լայնածաւալ կոյսրութիւնը: Աշխարհագրաց մեծ հետաքըննութեան նիւթ էին Սիպերիոյ, Թուրքաստանի, Խիվայի արշաւանաց, և կեդրոնական Ասիոյ վերաբերեալ առարկաները: Իսկ պարզ այցելուաց հետաքրքրութիւնը կը շարժէին Խիվայի գանձուն փառաւոր ակնեղէնքը, բազմաթիւ լուսազրական տեսարանքն Լաւնիոյ, Սիպերիոյ, Ամուր գետոյն, Արեւիցի վերջին սահմանացն, և այլն: Մէմէնայի ճամբարգութեան պատկերաց հաւաքումն (album), Նրաներկ տեսարանքն Ֆայիմի անապատին, կեդրոնական Ասիոյ սրէվիներուն, Ռուսիոյ բնակչաց գանազան կերպարանաց մանր արձանները: Հին ձեռագիր սիրողներն ալ կը գտնէին հոն իրենց հետաքրքրութիւնը յազեցընելու ախորժական ճարակ: ուր կար նաև Մոսկուայի յատակագիծ մը 1806 թուականին:

Բեդրպուրիի մանկավարժական մուգէտնն ալ մոզական մեծ Լապտար մը զրկեր էր, որ աշխարհացոյց տախտակներ կը ցուցընէր, իւրաքանչիւրին վրայ այն այլալը երկիրներուն բնակչաց կերպարանքը նկարուած: Այս շատ գեղեցիկ հնարք է աշխարհագրութեան ուսման ցամաքութիւնը զուարճալի ընելու:

Ետքէն կու դար Շուեսա, որ 'ի ցոյց դրամ էր բնական մեծութեամբ դաճէ այն երկնաքարը (météorite) որ Նորտէն սրիոյ գիտնականը գտեր էր կրէնլանտիոյ մէջ: Այս երկնաքարը գրեթէ 20000 քիլոկրամ կը կուէ. մինչև հիմա երկրիքէն ընկած ակէճ մեծ մագնիսական երկաթ գտնուած չէր: Այս երկնաքարն հետն ալ ուրիշ երկունայնպիսի խոյր երկնաքարեր կրէնլանտայէն գտան ու բերին գիտնականնաւարկուք քանի մը տարի առաջ: Սթոք-

հոլմի թանգարանը երկու մեծ զանգուածներն առաւ, երրորդն ալ Գորէն, հակի թանգարանը զրկուեցաւ:

Շուեստի մասին մէջ կար գեղեցիկ հաւաքում մը բրածոյ կենդանեաց և բուսոց երկրաբանական այլևայլ կերպարանափոխութեանցը Սթիցպէրկէն և Արջուց կղզիներէն (Beern Eiland) բերուած: Աշխարհացոյց տախտակաց մէջ նշանաւոր էր Սթոքհոլմի արշիպելագոսին աշխարհացոյցն, որ կարողու ժԱ թագաւորին աշխարհագիրը կրիբէնհայմ (Grippeheim) գծագրեր էր. կարողու ժԱ օրինակ մը միայն անկէ հանել աուեր էր, վախնալով որ չըլլայ թէ թշնամեացը ձեռքն ընկնելով սովրին իր երկրին ճամբաները: Օրուան մէկն յանկարծ այս միակ օրինակն անյայտ կ'ըլլայ գաղտնաբար, թագաւորը սաստիկ կը զայրանայ: Տը Լ'Իլ (de l'Isle) անունով գաղղիացի աշխարհագիրն օրինակեց այն աշխարհացոյցը, որ նոյնպէս գաղտնութեամբ նորէն դարձաւ սրբունի գիւտնն ուստի ելեր էր: Նոյն երկրին ուրիշ ձեռագիր աշխարհացոյց մըն ալ գծագրեր էր Տալպերկ (Dhalberg) իր թագաւորին ու աշակերտին համար, որ էր կարողու ժԲ:

Շուեստի մետաղական ճարտարարուեստութիւնն ալ մատակարարեր էր անքաց ներքին աշխատութեան արտաբոյութիւններ, և Նրագրական կատարելագործուած գործիներ, բազմաթիւ լուսազրական տեսարաններ ու բեռուային կողմերը նաւարկելու համար ծառայած առարկայից նկարագիրքը կը լրացունէին Շուեստաց մասը:

Տանիմարգա մասնաւոր կերպով զըրկեր էր ճշգրտագի գործիներ (instruments de précision), որոնց մէջ կային բազմաթիւ ժամանակաչափ ժամացոյցներ (chronomètre): Յոյց դրեր էր նաև ժողովրդագրական հաւաքում մը կրէնլանտայի, ուր այնպիսի առարկաներ կը տեսնուին, որոնք գիտնական ճյաճարհահնութիւն ունէին, և հասնէին մինչև հիւսիսային Ամերիկայի գիւտը հին Սկանտինաւիացիներէն, Հեաւքրքրա-

կան հաւարում մ'ալ կրէնլանտացւոց հազուատին, ինչպէս նաև անոնց ապրելու կերպին վերաբերեալ այլևայլ առարկաներն էին: Անոնց մէջ կը տեսնուէին արդի կրէնլանտացիներ, մուշտակներու մէջ պլլուած, մարգարտով կամ բազի վետուրներով զարդարուած, միանգամայն իր ոսկեք երկայնածև երեքարձէնները (harpon), բալխիրները, ինչպէս նաև իր ամառնային բնակարանները՝ այնպէս սեղմ կարած լիթած, որ կարծես թէ անշուշտ մարդ մէջը խզդուի:

Տանիմարգա զրեր էր 'ի ցոյց նաև հիւսիսային կողմանց բնակացն այլ և այլ տիպքն ու հետաքրքրական սովորութիւններն:

Անդրիա մեծ ջանք մը չէր բրած հանդիսանալու այս մրցանաց մէջ. բայց այն քիչն ալ որ զրեր էր 'ի ցոյց նշանաւոր էին: Հնդկաց հեռագրական պաշտօնարանը (bureau) մատակարար էր գեղեցիկ հաւարում մը աշխարհացուցից, յատակագծից և եռանկիւնական չափմանց (triangulations). պատերազմի նախարարութիւնը զրկեր էր ուրուագիծն (croquis) արշաւանաց 'ի կարմիր գետ յամին 1870, և պատերազմին Աշանդաց յամին 1873: Տարիւմէն արուեստագէտն հաներ էր 'ի ցոյց լուսապրական փառաւոր հաւաքածոյ (album) մը մտորարանութեան և ժողովրդագրութեան, և կը բովանդակէր ութ հարիւր լուսանկար կենդանագիր աշխարհիս ամեն ժողովրդոց:

Պաղեստինի խուզարկող ընկերութիւնն (Palestine exploration fund) ճոխ աւար հաներ էր 'ի հանդէս. փառաւոր յատակագիծ մը երուսաղեմի, Սինայի, Ճէպէլ Մուսայի տեղագիծը, և տեսակ տեսակ լուսագրութիւնք և ուրուագիծք Սուրբ երկրին տեսարանաց: Պաղեստինի խուզարկող ընկերութիւնը հիմնուեցաւ 1865 թուականին, ընդ պաշտպանութեամբ Թագուհոյն և ընդ նախագահութեամբ արքեպիսկոպոսին Եօսէփի: Այս ընկերութիւնն իր ծախուքը մինչև հիմա

հինգ Թանձնաժողով զրկեր է Պաղեստին, որոնց իւրաքանչիւրն ալ զարմանալի արդիւնք ունեցան. զոր օրինակ, երուսաղեմի տաճարը գտան ու Պաղեստինու ընդհանուր յատակագիծն հանեցին:

Ստորին-Նահանգաց մասն քան զամեն ուրիշ ազգացն աւելի ճոխութիւն կը բովանդակէր թէ արուեստական և թէ աշխարհագրական: Պատմական ու ռարկայից մէջ շատ հետաքրքրական յատակագիծ մը կար Բարիզու, 1618 թուականին լոյս տեսած, վրան այս արձանագրութեամբ.

Cette ville est un autre monde  
 Dedans un monde florissant,  
 Un peuple en tout bien puissant  
 Qui de toutes choses abonde.

այսինքն

Այս քաղաքս ուրիշ աշխարհք մ'է,  
 Մէջը տաղկած աշխարհք մը.  
 Ժողովուրդ մը յամենայն շատ կարող  
 Իր ամեն բանով ճիւղացած է:

Գարձեալ նշանաւոր էր յունարէն ատլաս մը աշխարհագրութեան, որ մեզ մէ քանի մը հարիւր տարի առաջ օրինակուած էր յունական հնախօսութեան աշխարհացուցէ մը՝ ըստ պտղոմեան գրութեան: Կային Տիբոյ-Պտարհէի գործածած աստեղարարական գործիւնները՝ Սքալիճերի արձանագրութեամբ, ինչպէս ասոնց նման շատ մը հետաքրքրական առարկայք:

Ստորին-Նահանգք չէին մոռցած Նէէրլանտեան Հնդկաստանը, որուն գեղեցիկ աշխարհացոյց տախտակները բերեր էին, ճուռայի և Սումատրայի տեղադրական յատակագիծը, այն կողմանց ամեն բանի նախագաղափարները (modèles), հին ճաւացւոց թատրոններուն վրայ տեսնուած սնակներ, նկարուած ու ոսկեզօծ կաշիէ, թատրոնի դիմակներ, երնակայսական անձեր, և այլն:

Հետաքրքրական բան մ'ալ Մալայիցուց լեզուով շարագրուած ասլաւ

մէր աշխարհագրութեան: Ստորին-  
 Նահանգաց կառավարութիւնը վեց հա-  
 զար օրինակ այս առաջաէն բաժնել  
 տուեր էր հնդկային արիպեղագոսին  
 բնակչացը մէջ, որ կը ծանօթանար այն  
 բազմամարդ ժողովրդոց որ մալայերէն  
 կը խօսին: Այս ատարաբ բոլորովին հա-  
 կառակ կարգաւ բաշխուած էր. Ովկիա-  
 նիան ու Ասիան ամենէն նշանաւոր տե-  
 ղը կը բռնէին, ետքէն կու դար Ամերի-  
 կան. իսկ Եւրոպա պզտի մասի մը վրայ  
 գրուած յետին տեղը կը գրուէր: Հո-  
 լանտան առանձին գծուած էր, իբր  
 տէր և իշխող Ասիոյ այն մասանցը:

Պեճիխ գրեր էր ՚ի ցոյց շատ մը աշ-  
 խարհացոյցներ, յատակագիծներ, ինչ-  
 պէս նաև հաւաքում մը գրուածոց,  
 ատլաններու և դասագրոց աշխարհա-  
 զրական ուսմանց Պեճիոյ նախնական  
 դպրոցաց մէջ. կանգի համալսարանը  
 գրիկեր էր ձեռագիր մը հորթու կաշիի  
 (vélin) վրայ երեքտասաներորդ դարուն  
 մէջ գրուած, սակաւագիւտ երկրա-  
 գունտ մը ու երկնագունտ մը:

Զուիցերի գրկեր էր բարձր իր նահան-  
 գաց աշխարհացոյցները, և իր քաղա-  
 քաց յատակագիծները բարձրաքան-  
 դակ:

Սպանիոյ մասն աչքէ անցունելով  
 շուտ մը կը տեսնուէր որ ժամանակաւ  
 թէ Ամերիկայի և թէ Եւրոպայի մեծ  
 տէրութիւնն եղած էր. վասն զի Սպա-  
 նիա գրեր էր ՚ի ցոյց բազմաթիւ գը-  
 րեանք ճանապարհորդութեանց, շրա-  
 գրական հին աշխարհացոյցներ, պատ-  
 մական յիշատակարաններ՝ անդրատ-  
 լանդական աշխարհակալութեանցը վը-  
 րայ: — կարելի էր կարգաւ առանց ընդ-  
 հատութեան ամբողջ պատմութիւնն  
 Սպանիացոցը վեշտասաներորդ դարուն  
 մէջ ըրած գիւտերուն և աշխարհակա-  
 լութեանցը:

Ողգաց այս վաճառականական և  
 գիտնական համախմբութեան մէջ կը  
 պակսէր Ռորզուզալ, ուր ընդհակա-  
 ռակն հանդիսագիր էին նաև Չիլի, Ար-  
 ճէնդիներեան Հասարակապետութիւնն և  
 Թուրքիա:

Ճարճն զրկեր էր հետաքրքրական  
 աշխարհացոյցներ, և աշխարհագրական  
 նկարագրութիւններ. Թուրքիա զրկեր  
 էր մետաղներու և փայտերու օրինակ-  
 ներ, խորապիտութեանց քննութիւն-  
 ներ, բրածոյ կենդանիք, նաւերու գծա-  
 գրութիւններ, վտափորի ծաղկանց վրայ  
 տեղեկութիւններ. Չիլի զրկեր էր գե-  
 տոց խուզարկութիւններու վրայ գը-  
 րուածներ, ճանապարհորդութիւնք և  
 տեղեկութիւնք հանքարանութեան և  
 օդերնութաբանութեան վրայ:

Հասնելով Գաղղիոյ բաժնին՝ բնակա-  
 նաբար քան զամեն ազգ ճոխ էր աշ-  
 խարհագրական հարստութեամբ, և ա-  
 ոարկայք որ տեսանողաց աչքին կը  
 զարնուէին իրենց ազգային գիւտններն  
 էին, որոնք մեծաւ մասամբ պատուոյ  
 դահիճը գրուած էին: Ասոնց մէջ կար  
 Ֆոնդէնըպլոյի անտառին տեղացոյց մը  
 4 մէդր երկակու ու 2.50 մէդր լայն, որ  
 գունաւոր գծուած էր 1690 թուակա-  
 նին, և Լուզովիկու ԺԳ միշտ իր նստե-  
 լու սենեակը կը կախէր զայն: Ետքէն  
 կու դար ձեռագիր ուրիշ աշխարհացոյց  
 մը զարդիական ու անգղիական կա-  
 լուածոց յԱմերիկա ութնտասներորդ  
 դարուն մէջ, բովանդակելով Գանա-  
 տան մինչև Լուիզիանա: Այս աշխար-  
 հացոյցը 1730 թուականն ունի, և իբր  
 աշխատութիւն աննման է:

Մասնաւոր յիշատակութեան արժա-  
 նի են. ա. Գեղեցիկ արքունի առաջաւ  
 Մարյիի (Atlas royal de Marly) 1714  
 թուականին, բովանդակելով գրեթէ  
 ութսուն հազարէր տակտակ: բ. Բա-  
 րիլու նահանգին արքունի կալուածոց  
 աշխարհացոյց մը 1750 թուին: գ.  
 Ֆիանտրոյի պատերազմին ատլաս մը:  
 դ. Լուզովիկու ԺՁին ճամբորդութեան  
 թղթակալը (carnet), երբ կատարեց իր  
 փառաւոր շրջագայութիւնը Շէրպուրէն  
 սկսեալ 1786 թուականին:

Նոյն պատուոյ դահլըճին մէջ գրուած  
 կային նաև կնքոց հաւաքում մը Գաղ-  
 ղիական գիւտններէն հանուած. նշա-  
 նաւոր էր Անգղիոյ Հասարակապետու-  
 թեան կնիքը, որ կը ներկայացունէր

Գրումուէլի բառլամէնդին գումարմունք մը, և Բրիտանական կողմաց աշխարհացոյց մը: Այս դիւաններէն մաս մ'ալ ուրիշ տեղ գրուած էր, այսինքն չորրորդ յարկը. ուր կային նոյնպիսի շատ հետաքրքրական առարկաներ: Ինչպէս, Բարիզու յատակագիծ մը 1672 թուականին: Կեդրոաց աշխարհացոյցն, որ Նարուէնն Գ սիսել տուեալ էր, ուր կը տեսնուի հին Գաղղիա յառաջ քան զարչաւանս Հռոմայեցոց:

Աշխարհագրաց ժողովոյն գումարմանց դահլիճը (la salle des Etats), ուր որ նախագահն ու գործակիցքն կը նշուտէին, կոնակի կողմը բոլոր պատին ընդարձակութիւնը ծածկած էր Գաղղիոյ տեղագրական մեծ աշխարհագրոյցն (grande carte topographique de France), որ գծագրեր են ճարտարպետ աշխարհագիրք և բարձրաստիճան (Etat major) զինուորական սպայք (1818-1875): Իսկ դահլիճին չորս կողմը գրուած կային ճշդապահ գործիներ

երկրաբաշխութեան, տեղագրութեան, հարթաչափութեան, և այլն: Վարի կողմն ալ կարգաւ շարուած էին այն ամեն ազգաց զինանշանքն որ մասնակցեալ էին աշխարհագրական այս մեծ հանդիսին:

Այս համառոտ ստորագրութիւնը բաւական գաղափար կու տայ ընթերցողաց այն հին ու նոր երկատիրութեանց որ կը զարդարէին աշխարհագրական գիտութեանց այս հանդէսը: Այն ամենայն ինչ որ հոն հաւաքուած էր՝ կը ցուցնէին այս տեսակ ծանօթութեանց կարևորութիւնը, որ մինչև հիմա իբր աննշան զանց առնուած էր: Այս հանգէան ու ժողովը փոխեցին շատերուն գաղափարները, որ սխալ ըմբռմունք ունէին այսպիսի առարկայից վրայ: շատերուն ալ ունեցած ծանօթութիւնները լրացուցին, և ամենուն փափագ բերին հիմնովին սովորելու գիտութիւն մը, որ մարդկեղէն ծանօթութեանց մէջ առաջին տեղի պիտի բռնէ:

**ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ ՊԱՐՄԱՍՏԱՆԻ ՎՐԱՅ**

Ռուսիոյ աշխարհագրական ընկերութեան կովկասեան բաժինը իր Յիշատակարանաց (Mémoires) թ հատորին մէջ (1875) շատ հետաքննական երկատիրութիւն մը հրատարակեց, որ է Շիրիքով գիտնականին ճանապարհորդութեան օրագրութիւնը, որ Ռուսիոյ կողմանէ անդամ էր այն Յանձնաժողովոյն, որուն յանձնուած էր ընդ մէջ 1849 և 1852 տարիներուն գծել սահմանն ընդ Թուրքիա և Պարսկաստան, որ այնչափ հակառակութեանց պատճառ եղած էր: Չորս տարի անընդհատ պարտեցաւ Պարսկաստանն արևմտեան մասին վրայ, երբեմն սահմանազլխի գծին վրայ, անգղիացի, տաճիկ և պարսիկ անդամոց հետ մէկտեղ, երբեմն ալ միայնակ ներքի կողմերը: Որով այ-

ցեղեց Մոհամմէրայի, Քարունի (Եւլէոս) գետաբերաններուն. անկէ անցաւ Արապիստան, Խուզիստան, Ֆարսիստան, Քուհիստան, մասնաւորապէս աւելի երկար կենալով Պէնտէր-Պաշիւր, Շիրազ, Սպահան, Համաստան, Կրմանշահ: Վերջը դէպ 'ի հիւսիս դարձաւ սահմանազլխէն մինչև Տաւրիա, և Տրապիզոնի վրայէն վերադարձաւ յԵւրոպա:

Շիրիքով այս ճանապարհորդութեան մէջ շատ կարևոր տեղեկութիւններ հաւաքեց աշխարհագրական, պատմական, հնագիտական, ազգագրական, զորոնք վերջը կարգի դրաւ Կամոզով գիտնականը, որ արտաքին գործոց պաշտօնաբանին մէջ արեւելեան Ռուստաններն ուղղիչն է, և միանգամայն ընկերեց Շիրիքովի անոր պաշտա-